

եմք, զի արհամարհեալ զհարտարգօս, որ ի մերում քաղաքիս, Անորեաց ոմանց ինդրէկի զիմասից գիւտս: Վասն որյ հաճեալ էաք ընդ մերց ծառայիցսդ արհամարհել զայսպիսի ուսմամբդ: բայց զի յետոյ պատմեաց մեզ Մեռապ թէ կատարումն արուեստիդ ի չնորհաց վիրնայն եղեւ, գրեցաք՝ զի ամենայն փամթով ուսցին, եւ զքել պատուալ ընկալիցն՝ որպէս զարդարեւ զարդարեալ իրեանց, հանգն արբեկիսկովուին կեսարու: :

Միեւնոյն բանը կը հաստատէ Մ. Խորենացւց այս խօսքն աշ. (Մ. Խոր. Գ. ծ. 7.) «Ընդ այս ժամանակ եկեալ Մերուոպայ, եւ բրեալ զնշանակիս մերցլ Եղուսիս, եւ Հրամանաւ Վուամշասոյ եւ մեծին Սահակյա ժողովաւալ մանկուն ընտրեալս, ուշեղ եւ քաջուամուն, փափակացն աւ երկարոգիս, եւ գործոց կարգեալ յամենայն գաւասս, եւ ուսցյ զննաւ կողման բաժնին Պարսից՝ բայց ի Յունաց մասնէն, որը ընդ ձեռնադրութեանն տուգանեցան վիճակեալ յաթոռն կեսարու, վարել յունական դպրութեամբ եւ ոչ ասորուով: :

Այսպիսի նկատողութիւնը եւ աեղեկութիւնը կը ցոյցընեն որ Հայերէն այրուբնեիք մէջ չկար նախնաբար յունական ազգեցութեան ենթարկեալ բան մը: Եթէ ըլլար այսպիսի կէտ մը Սահակ եւ Մերուոպ կրնայն մատնանիշը ընել յունական այս տարին եւ լուեցնել Հակառակութիւնը: Այն որ ըքին այսպէս, այլ դիրն վերագեցն վերական ներշնչան, կը ցոյցնէ թէ ու ուժուառու ի Բէ-շնդիւն, այլ ուեւելու յԱռուու եւ ի Պարս։ Բնուելու եւ ոյ ուրանուն, որոնցն որոնցն ըրէացած է հայերէն այբուբենու:



Թ Ղ Թ Ա Կ Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԼԵՀԾԸՑԵՆԻ ՀՅՑՈՑ ԵԿԵՂԵՑԸՑԿԱՆՆԵՐԸ

1 էուպոլսց (Եմբերդի) հայածէն եպիսկոպոսութիւնն ըստ հաւանականութիւնն կարծեաց ժԴ. քարու արդէն գյուղմիւն ունէր: Ծանօթէ և մեզի թէ Հայոց առաջն գալթականութիւնն եղաւ 1062ին Անի քաղըէն ի Բուսասասն, որ եւ իրենց եպիսկոպոսական աթոռը հաստատեցն: Սակայն 1367ին մեծ բաղմութեամբ կէհաստան գալով, այնպէս սիրելի եւ հաճցական եղան ժողովրդեան եւ տէրութեան մեծամեծներուն, որ Գավիմիր Մեծ կէհաստանի թա-

գաւորոն իրենց կղերին եպիսկոպոսական աթոռն մը չնորհէց: որոն կը վկայէ Յովհաննէս (1365) էուպոլսց առաջն եպիսկոպոսին մագաղաթեաց կնորակը:

Յառաջազգին մեր 1 էուպոլսց հայրապետաց իրաւաբանութիւնն կը տարածուէր Հայոց կղերին զանազան գաւառներուն վրայ, ունենալով նաեւ սեպհական օգնական եպիսկոպոսներ, բայց ժամանակաւ իրենց ունեցած իշխանութիւնը կամաց ամփոփուեցաւ կարիցիս եւ Պուգովինա գաւառներու վրայ միայն, որովհետեւ թէ տեղը հեռաւորութեան եւ թէ ուրիշ խամարար արգելքներու չնորհէւ: 1 էուպոլսց հայրապետներն անհարող եղան իրենց իրաւաբանութիւնը ուռսանին կէհաստանի մէջ բնակող Հայոց վրայ բանեցնելու:

Կալիցից եւ Պուգովինա Հայերը կը բնակին այժմ գիխաւորաբար 1 էուպոլսին, ոգեժանը, Լըսիեց, Սդանիսալւ, Գութի, Դիսմինից, Զորունքա, Անիադին, Զենոնվից, Սուշավա եւ Պուգովինայի զանազան գիշերը:

Իսկ արգելպիսկոպոսական թեմը կը բաժնակի 3 կարգերիցութեանց (decanatus) եւ այլեւայլ ժողովրդագետութեանց:

Կարգերիցութիւնը կը իրենց ժողովրդագետութիւններուց հետեւեալներն են.

Թիւ հոգւոց

Ա. Կարգերիցութիւն 1 էուպոլսց	180
Բ. Սամնիսալւի	80
ա) Պէտքանը	240
բ) Լըսիեց	44
գ) Դիսմինից	130
Գ. Կարգերիցութիւն Գութի	1200
ա) Զորունքա	350
բ) Անիադին	420
շ) Զենոնվից	1000
զ) Սուշավա	214

Թեմին մէջ գործող եկեղեցականաց իրմբովին առնուած լուսանկարը ներկայացնելով * իրաբանահերին համառօտ կենսագրականը կը շահակեմ Հանրէիդ յարգոյ նըթերցուաց համար:

Մեր թեմին առաջնորդն է Ամենապատիւ Մեծապայծառա Սահակ նիկոլայոս իսական Մեծաբարպիւր, որ է քահանայապետական առաջնի Առաջնորդ, կէհափառ Փրանկիսկ Յովուէկի կայսեր ներքին Խորհրդական,

* Լուսանկար նմըին մէջ շկան նպիթան Կայեթան Թագավորի կանոնիկուն ու 4. Աստութիւնու գոսթեցի Վինն. Միթիստիսն արդապետը:

Հռովմական կոմի, Դուքս Գրագովից, աւա-
տրիական ծերակուտի ու Կալիցիյ աւագաժոռ-
դովս անդամ, եւ Լէոպոլիս քաղջին պատուց | Նիսլաւ իրբեւ ժողվրդապետի օգնական, ետքեն
ժողվրդապետութիւն վարեց Սուշավա եւ Ստա-
նիսլաւ քաղաքները: Ամեն տեղ ծանօթ է իր

1 2 3 4 5 6 7 8 9 10 11



- 12 13 14 15 16 17 18
1. Պետրոսյան: — Ք. Գևորգյան: — Զ. Թէոդորյան: — 4. Գրիգորյան: — 5. Վահագյալ: — 6. Մովսեսյան: — 7. Մերուժան
8. Մարտիրոսյան: — 9. Գրիգորյան: — 10. Գրիգորյան: — 11. Խաչատրուճյան: — 12. Տամանյան: — 13. Առաք. Ղուկասյան: — 14. Առաք. Միհրանյան: — 15. Արք Հ. Ի. Խաչատրյան: — 16. Առաք. Մայուսյան: — 17. Խոյաչյան (Եղիգա):
18. Մովսեսյան

Քաղաքացի: Ծնաւ ի Լըսիեց՝ Յունիս 6, 1824: Իր ուսմունքը Ստանիսլավ՝ ետքեն Լէոպոլիս քե-
րազանց յաջողութեամբ աւարտելին ետեւ քա-
հանայ ձեռնադրեցաւ 1848 ին Ստեփանեան
արքեպիսկոպոսէն քիչ ժամանակ գործեց Ստա-

նոգւոց Հոգաբարձութեամբը, բարեպաշտու-
թեամբն եւ բարեսրութեամբը Լէհասոսանի
առաջին բնեմբասացն է եւ ականաւոր եկեղե-
ցական մատենագիր: Ի մասնաւոր նշանաւոր է
իր գրութիւնը՝ Odprowa Autorowi broszury

„Głos do ziomków obrządku ormiańsko-katolickiego” (Հեղքումն Հեղինակի “Զայն առ Հայրենակից իմ կամուրիկէ-հայ ճէսին տեսրին”, որուն մէջ քննադատն անողութանք կը բգկնէ անառն ոգուուրաց Հայուն մ’ամէն պատառապահութիւնները, որոցմով կը գրգէր զլէ-հայն Հայերն իրենց հայութենէն ու ճէսէն հրաժարի :

Գեր. Խաչակիս 1882 ին արքապիտ
կոպու անուանուեցաւ, ձեռնադրեցաւ Գրագափ
Ալբինոս Ծունայշվաքի ծիրանաւոր իշխան-եպիհա-
կոպուէն եւ միեւնոյն օրն՝ Աւգոստոս 27ին՝ մեր
եկեղեցին մէջ քահանա արքացացաւ: Խեր մէծ
արքանացը Համար Վեհապատ Կայսր զինքը
նորին խորհրդականի պատույց բարձրացուց, եւ
Լէոպոլդ քաղաքի՝ իրեն շնորհեց պատույց քա-
ղաքացը ամելոցն — որ Հազարագիւտ առաւե-
տը թիւն ին: Է:

կամսովիկոսաց մեջ առաջին տեղը կը գրաւէ
Կայսերական Կայսերթանեան: Սա ճնշաւ Մխարդին
1817ին, ուստինքն աւարտելին ետեւ քահան-
այ ձեռնադրեցաւ Ստեփանեան արքեպիսկոպո-
սէն 1840ին: Մինչև 1858 Հայրապետական եկեղ-
եղուց առաջնորդի օգնական ու քարտուղար էր
եւ կանոնիկոսաց ժողովց առաջնորդիր: 1864ին
սկիբալ մինչեւ ցայտու մեջ անձնուրացութեամբ
ու կարգապահութեամբ կը վարէ Տր. Եղվ-
սէփ Թորոսուանի Հայկական Հաստատութիւնը,
որուն մեջ պյում արտաքին դպրոցներ յաճա-
խով 40 Հայազգի աշակերտներ կը գտնուին:
1874ին անուանուեցաւ կանոնիկաս, 1879ին
Հայրապետական եկեղեցւոյ առաջնորդ, եւ
1886ին թագադիր արքայ եղաւ:

Սիմոնեան Յովհ. կանոնիկոս եւ կանոնիկոս սական ժողովը ատենապիր ծնաւ ի Պուգովինա 1842 ին. քարժարանական և սամոնըր Զեռնութից աւարտեց, եւ աստուածաբանական գիտութիւնները էլուստաց լատին կղերանցն, ուր կաթող. Հայքո ձիր բնակութիւն էլուստանինք. մասցեալ ուսմունքն ալ Էլեմէրիկան Համալսարանը կատարեց: Եթզ 1865 ին քահանայ ձեռնադրեցաւ, ժամանակ մը Ստանիլաս իբրև ժողովրդապատշաճ օգնական գործեց, յետոյ Էլուստաց պատճեն առաջնորդու օգնական եղաւ. եւ 1882 ին կանոնիկոս է: Այս վարէ նաև Հայրու կենթեց-ց Ողբարձափակ պաշտօնը: Շատ մարդկապաշտ քահանայ մըն է, իւր բարեգործութիւնները ամբողջ Էլուստաց մէջ ծանօթ են, եւ ճշմարիս Հայր է աղքատ եւ գժմալստ անձանց: Արբան զան քահանայապատն աստ արդիւնք վարձա-

տրելու համար զինք Պատուց սենեկապան առնուանեց:

Մարտիրոսեան Յովհաննէս կանոնիկոս,
ծնաւ գոյմի 1856ին. արտաքին ուսմունքը
լուսողին առաջ՝ եւ է շընանաւարտ թորոսեանի
հայկական Հաստատութեան: 1880ին Բումաշ-
քան արբեսիկիոպուէն քահանայ ձեռնազբե-
ցաւ, գործեց իրեւ օգնական հայրաց. եկե-
ղեցւց առաջնորդի, ենթէն իրեւ կրօնու-
սոց ճենեղիկտեան հայազգի Խուսնաց վա-
րած օրիորդաց ութքատեան դպրոցին մէջ,
1885ին առնանուեցաւ. Հորոտենքայի ժողո-
վը դրդապետ, ուր մատական մինչեւ 1889, որ տա-
րին կանոնիկոս եղաւ: Հիմա վարիչ է հայկա-
կան դրամանեղանական գրաւատան (տու ծե-
րիէլէ):

Դաւթեան Աստուածատուր կանոնիկոս,
ծնաւ Գութի 1858 ին, ուսմունքը լէպողին
աւարտեց, 1882 ին ձեռնադրեցաւ քահանայ,
ի և կիզրան Հայրած, եկեղ. առաջնորդ օգնա-
կնիկ պաշտօնն արեց, ետքէն Տարի Սուշամա
ժողովագագատութիւն ըրաց, մինչեւ ու 1892 ին
կանոնիկոս անհանուցաւ: Հմուտ է բազմաթիւ
եղուաց, ի մասնաւորի ուսուցիչ է Հայերէն
եղուաց: Հայացգի կրթիկոսաց:

Առաջարկագիր Ստեփան Մկրտչյան պատուց կանոնիկոս
եւ ժողովրդապետ Անդրեասի, ծնաւ գութեի
1822ին, 1847 ձեռնադրեցաց քահանայ, եր-
պայս ժամանակ գործեց գրեթէ մեր ամէն ժո-
ղովականական պատուեցաւ մէջ իրեւ եւ անդառն
ժողովրդապետի օգնական: 1868ին անուանուե-
ած Անդրեասի ժողովրդապետ, եւ 1889ին պա-
տուց կանոնիկոս:

Մշշորյեան Յակովը պատուց կանոնիկոս, կարգերեց եւ Գութիի ժողովրդապետ, ծնաւ 1846ին, ուսմունքը Ստամիխաւ աւ արտեց, Սիմոնեան արքեպիսկոպոսւէն 1872ին ձեռնարքեալու, գործեց Եռանդեամբ իրեւ Հայրապ. հեկեղ. առաջնորդի օգնական, վարեց Հայկական կորորդուաց դպրոցին մէջ Վարչի եւ Կրօնուասոցի պաշտօնները, յետո Քիչ ատենուան Համար Ըենոնիլց օգնական ժողովրդապետի պաշտօնն ատանձնեց: 1881ին Գութիի ժողովրդապետ անուանվեցաւ, ուր Եռանդեամբ կաշնատի եւ ամենուն սիրելի է:

Թումանշաբան Միքայել (շփոթելու չէ վերնայն հետ.) պատուց կանոնիկոս, Ստանիսլավի կարգ-իրեց եւ ժողովրդապետ, ծնաւ 2եռնովից 1850ին, 1873ին ձեռնադրեցա, մինչև իր 1882ին Պտանիստանի ժողովրդապետ մինչեւ

գործեց իրեւ օգնական հայրապետական եկեղեցոյ առաջնորդի:

Գասպարեան կայեթան ծնաւ 1854ին ի դէսարապիս ուսմոնքն ի շենովլից աւարտեց, 1882 ին ձեռնադրեցաւ քահանայ, գործեց հայրապ. եկեղեց. օգնական առաջնորդի պաշտօնվ, ետքէն երկար ատեն շենովլից իրեւ ժողովրդապետի օգնական՝ բարիշչառակ համար գուցեալ Փղորեան Միուլպիի թագադիր կաննիկոսի և ժողովրդապետի, զրոն 1891ին նոյեմբեր 29 ին տեղի ունեցած մահուանեն ետեւ, տեղոյն ժողովրդապետ անուանուեցաւ, եւ լի արդեամբ կ'աշխատի այս մեր թեմին ամենակարեւոր պաշտօնավայրին մէջ զասպարեան նշանաւոր է ի մէջ այլը իր գործնական, լաւ կը ադապտուած ընտիր քարոզներով: Եկեղեց պատույ կաննիկոս անուանուեցաւ:

Քոսինեան Ալտոն, երեւն Միիթարեան Վիեննայ, ծնաւ 1849ին ուսմոնքը Վիեննա աւարտեց, ձեռնադրեցաւ 1871, գործեց իրեւ հայրապ. եկեղեց. առաջնորդի օգնական, արքապիսկոպոսական բարտօնարար եւ յանձնանձիք Պէտքանը ժողովրդապետութեան, ուր մեծապէս նպաստեց եկեղեցւոյ նորոգութեան, 1891էն ի վեր ժողովրդապետ է ի գրասենքրա:

Հ. Բարթուլիմէոս Ա. Քոմէցքի Վիեննայի Միիթարեան, ծնաւ 1846ին, ուսմոնքը Վիեննա աւարտեց. ձեռնադրեցաւ 1866ին: Քաւական ժամանակէ ի վեր մեր թեմին մէջ լի արդեամբ կ'աշխատի. ատեն մը հայրապ. եկեղեց. առաջնորդի օգնական էր եւ գործնանէի փոխ. ժողովրդապետ. վերջին տարիներէ ի վեր յանձնանձիք է Դիսմիթենիցայի ժողովրդապետութեան ուր շատ եւ շատ նպաստեց Հայոց եկեղեցւոյ եւ ժողովրդապետական շէնքին նորոգութեան, Հ. Բարթուլիմէոս Արքապետը մեծապէս յարգուած է իր բարձր կրթութեան, բարեպաշտութեան եւ քահանայական անիծ վարոց համար. պատուած է Խաչիական արքեպիսկոպոսէն կանոնիկ. ժողովը պատույ նորհրդականի միտղոսվ:

Թէոդորեան Յովէփ ծնաւ 1864ին, ձեռնադրեցաւ 1887ին. գործեց իրեւ օգնական հայրապ. եկեղեց. առաջնորդի, յետոյ Պէտքնան փոխ-ժողովրդապետի պաշտօնն վարեց, որ տեղը 1892 ին ժողովրդապետ անուանուեցաւ: Այս անձն իր բարեպաշտութեան, արտաքը կարգի եռանդեան եւ գերազանց բեմնասացութեան համար մեր կղերին զարդն է:

Սատուածատուրեան (Bogdanowicz) կարլը ծնաւ. Սատակուրա, 1865ին, (Պուբովինայի աւան է.) ուսմոնքը շենովլից աւարտեց, 1888 ին ձեռնադրեցաւ քահանայ, գործեց իրեւ օգնական հայրապ. եկեղեց. առաջնորդի, ետքէն իրեւ փոխ-ժողովրդապետի Հորուանքան եւ շենովլից. եւ 1893 ին Սուչավայի ժողովրդատես անուանեցաւ:

Մովսիսեան Կիկողայոս ծնաւ գութի 1863 ին, շրջանաւարտ է հայկական թորոսան Հաստատութեան, ձեռնադրեցաւ 1886 ին: Հայրապ. եկեղեց. առաջնորդի օգնական է, կրօնի ուսուցիչ օրիորդաց բարձրագոյն դպրոցին մէջ, եւ նոտար կանոնիկ. ժողովը գիւանին: Մովսիսեան հիանալի երգիչ է եւ քաջահմուտ մեր ծնական-եկեղեցական երգոց:

Մարամորչուշեան Յովլու ծնաւ 1848 ին, երկայն ատեն կուսակալութեան պաշտօնական մէջ պաշտօն վարելէն ետեւ՝ 1892 ին քահանայութիւնն ընդունեցաւ, եւ այժմ հայրապ. եկեղեց. առաջնորդի օգնական է: Պետրոսեան Վիկտորիոս ծնաւ Հորուանքա, 1867 ին ձեռնադրեցաւ 1892 ին, եւ հայրապ. եկեղեց. առաջնորդի օգնական է:

Պողոսեան Լուիսիաւառ ծնաւ 1868 ին, ձեռնադրեցաւ 1892 ին, ժողովրդապետի օգնական է ի շենովլից:

Շէքայնսկի Կարոլոս, Վշտակ Վիկտորիոս եւ Թոմաչէլքի Եղուարդ՝ երեք այս յարգոյ եկեղեցականներն երեւն լատինածէն քահանայր էին, այժմ Հայ ծէմ ընդունած ըլլալով անդամ են հայ կղերին:

Առ այժմ միայն երկու քահանայութեան պատրաստուղ կղերիկոս ունինք, որնք լատինական կղերանցին մէջ կը բնակին, եւ են՝ Պողովլիք Աղեղիիանոս որ աստուածաբանական գիտութեանց գ. ասպենթացքին մէջ է, եւ Մանուկեան Սամուէլ՝ գ. ին մէջ:

Լեռպոդին, 16 Յունի 1894:

ԱՍՏՈՒՅԻՄԱՑՈՒՐ ԴԱԻԹԵԱՆ
Նանոնիկոս Հայոց:

